

Յայդ գեղեցիկ պօյդ որ ունես  
Քեզի ծառայ հազար քան յես  
Վարդ մանուշակ ես ներկեզ  
Նազլը որ մայր է բերեր քեզ:  
Փառք և պատիւ արարօղին  
Որ քեզ նաղեր է դէպ Քիստոսին  
Մառայ լինիմ ուսուլ պօյին:  
Նազլը որ մայր է բերեր քեզ:  
Սարկաւագին խելքն զնաց  
Որ զայս սիրուն քաներն ասաց  
Այս դէմ ցնծայ այն դէմն լաց  
Մեղայ քեզ տէր Քրիստոս փառաց: —  
\* \* \*

Թլկուրանցիի ոճն ու գրիչը կը յիշեցնէ հետեւեալ սիրային գողարիկ տաղը.

### ՏԱՂ ԱԶԴՆԻԻ ԱՇԸՆ ԷջդԴԱՅԻՆ

Առաւոտուն դէմ լուսոյն նազլը եախութ  
Առաւել կու բորբափի սէրս ի սիրուդ  
Ճանըմ եար, նազլը եար  
Ինչ որ ճէֆա կընեն ընծի  
Գտնաս հոգիէդ.  
Բացւեր ես վարդի նման մէջ պաղջանուն  
Դու գեղեցիկ ու անուշիկ նման լուսոյն  
Ճանըմ եար, եւն.:  
Խորու ծովերուն ելար զէդ նունուժար  
Ընկվիդ կամար աչքդ է կանթեղ լուսոյ դամբար  
Ճանըմ եար, եւն.:  
Յայդ գեղեցիկ պօյդ որ ունիս վարդի ճիւդ է  
Ակուներդ մարգարիտ շարման լեզուդ նուշ է  
Ճանըմ եար, եւն.:

Յաջորդ յօդուածիս մէջ պիտի արտա-  
տպեմ տաղարանին մնացեալ անտիպ եր-  
գերը. հոս կ'ուզէի փակել այս էջերը՝  
մեր անզուգական երգիչ նահապետ թու-  
չակի համբաւաւոր քառեակովը, ուր այն-  
քան սիրոյ սաստկութիւն կայ պատկեր-  
ներու վառ գոյներով այլող, ինչպէս  
Հարսնուկ մի յանդի թաղէն, զարթըրվեր ու  
[ կերթար ի ժամ եւն.:

Կիլիկեան հայութեան մէջ հնուց ի վեր  
ազգագրական տեսակէտով շատ դոյզն աշ-  
խատանը տարուած է, որով կորսուած են  
Կիլիկեան հայ աշուղներու երգած հայ-  
կական տաղերը: Վստահութեամբ կընանք  
ըսել թէ անոնք եւս ունեցած պէտք է ըլ-  
լային երգեր ու տաղեր:

Զէյթուն, Հաճըն և Մարաշի պէս հա-  
յախոս քաղաքներ ու գիւղեր անկասկած  
ունէին իրենց աշուղները՝ որոնց տեղա-  
կան բարբառով երգած են, բայց դժբախ-  
տութիւնը հոն է որ այդ հին թուական-  
ներուն զիր ու զրականութիւն ըսկով՝  
միայն Հայաստանի մէջ խօսուած հայերէնը  
կը հասկցուէր: Կիլիկեան գաւառաբար-  
բառի գործածութիւնը միայն խօսակցու-  
թեան մէջ ընթացիկ եղած է, իսկ այդ  
գաւառաբարբառով երգուած տաղերը գրի  
առնել զրեթէ անկարելի եղած է: Նոյն  
իսկ հիմակ ալ ուղղագրական տեսակէտով  
դժուարին խնդիր մըն է: Այս պարագան  
նկատի ունենալով, կիլիկեան հայութիւնը  
զրկուած կը մնայ իր հին աշուղներու  
հայկական տաղերէն ու երգերէն: Իրը  
աւանդ այդ հին օրերէն՝ մեզի կը մնան  
միայն առածներ, հանելուկներ, անէծք-  
ներ, որոնց մամիկներու մտցին մէջ ան-  
կիւն մը զրաւելու չափ կարճ ըլլալուն,  
կրցած են իրենց գոյութիւնը պահել:

Մարաշի մէջ մինչեւ վերջին ատեն-  
ներս հարսնիքի մէջ երգուած «իմ աղջինս  
հիւնէր ունայ» առակը, հազիւ հարիւր  
տարուան կեանը մ'ունի, որուն շատ մը  
փոփոխակներէն կու տանը հետեւեալը:

Իմ աղջինս հիւնէր ունայ  
Մէտնից<sup>1</sup> կիմի պինոր<sup>2</sup> ունայ  
Փիրոզ կիմի տոտոխ ունայ

<sup>3</sup> Չոց<sup>3</sup> տոմ պաճըմ չեմ կանի տոյ<sup>4</sup>:

Քլա պաճըմ հէլէ եկոյ  
Իմ կլոսս պէլօ մը կոյ  
Ախճին<sup>5</sup> ունցոյ տէրտա մտոյ  
Չոց տամ պաճըմ չեմ կանի տոյ:

Ուզենիքէն ունանք կըսեն,  
Երիւր<sup>6</sup> առնուն չունանք կըսեն

Ճէմ աղը են հէմ տէլէկ են  
Չոց տոմ պաճըմ չեմ կանի տոյ:

Կիշեր ցերեկ պէզօր կրթոն  
Ուտոցմնան<sup>7</sup> ցամոք<sup>8</sup> չիրթոն<sup>9</sup>

Պամպոք մուրուք թշմոց վարդոն  
Չոց տամ պաճըմ, չեմ կանի տոյ: եւն.

1. Մատնոց, — 2. Բերան, — 3. Ինչպէս, — 4. Զեմ  
կրնար տալ, — 5. Աղջիկ, — 6. Երրոր, — 7. Կերած-  
նին, — 8. Ցամաք, — 9. Չոր թան.

Իրը հանելուկ սիրուն քառեալ մըն է տեսնուած այս դժուարութիւնները մասամբ  
թուրքերէնի մէջ հարթուած տեսնելով,

կիլիկեան հայութիւնը երգած է թուրքերէն  
լեզուով:

Թուրքերէն տաղերը մէկուկէս դարու  
հնութիւն ունին որով կընանք հետեւցնել  
թէ նախապէս մարացիներու աշուղական  
երգերը եղած են հայերէն: Այս հարիւր  
յիսուն տարուան ժամանակամիջոցին,  
Մարաշի մէջ իրը աշուլ անուն հանած

են Ղուլ Եաղուալ. Ղուլ Տավութ, Ղա-  
րածա օլլան (Կարապետ), Էսէրի, Սէփէլ,  
Ղազակ, Շերազ, Ղուլ Փէրի, Ղուլ Նի-

յազի, Հազէր Պալեան և ուրիշներ, որոնց  
առշար հաւասի անունով ծանօթ եղանակի  
երկարածիզ ու միօրինակ թրթուացումով

օծուն քնարերգական ու հովուերգական  
տաղերը, ամբողջ կիլիկեան հայ և թուրք  
բնակչութեան, նամանաւանդ գիւղացիու-  
թեան սիրած միակ առակներն եղած են:  
(Շարութակիլի) Տոթ. Յ. Տէր Ղաջարոսնեան

### ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

#### ԱՐԴԻԱԿԱՆ ԸՄԲՈՆՈՒՄՆԵՐՈՒ ՀԱՆԴԵՊ

Բ

ԳԻՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

(Շար. տես «Բազմավէպ» 1933, էջ 158)

Գիտութիւն ինքնակոչ առաքեալներու  
պատրանցներէն մէկն է՝ զայն իրենց մի-  
նաշնորհ կարծել, ու ամբաստանել եկե-  
ղերը կը պարտինը Ուուկ Պարոն վա-  
նականին, թէպէտ եւ ումանք առաջինին  
զիւսութիւնը ցոյց կու տայ սակայն որ

պիտութիւնը ցոյց կու տայ սակայն որ  
զիւսութիւն մէջ կընականներն ունեցեր  
են կարծուածէն աւելի մեծ բաժին մը:  
«Քաղաքակիրթ աշխարհը յեղաշրջող զիւ-

տերու մէծամասնութիւնը, կ'ըսէ Շաթո-  
պիտան, եղած է կըօնականներու ձեռքով:

Վասողին և զուցէ նաեւ հեռադիտակին զիւ-  
տերը կը պարտինը Ուուկ Պարոն վա-  
նականին, թէպէտ եւ ումանք առաջինին  
զիւսութիւնը ցոյց կու տայ սակայն որ

պիտութիւնը ցոյց կու տայ սակայն որ  
զիւսութիւն մէջ կընականներն ունեցեր  
են կարծուածէն աւելի մեծ բաժին մը:  
«Քաղաքակիրթ աշխարհը յեղաշրջող զիւ-

ուրիշներ այս զիւտը կ'ընծայեն նաեւ դումենիկեան Մեծն Ալպերին, - և Յակոբ տղվիրի միանձն եղաւ զայն առաջին անգամ նաւազնացութեան օգտագործողը: Տեսիին կրօնաւորը հնարեց ակնոցը, և վերոնացի աւազարկաւագ մը, որ յետոյ Պապ ընտրուեցաւ Ալդրեատրու Բ անունով, հնարեց անուանոր ժամացոյցը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է չերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան ու յարաբերութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի էր անշուշտ այս օրուան գործնական մասնագիտութիւններէն, բայց ստոյգ է որ նախ ինք եղաւ այս զիտական նորութիւնն աւետող: Յարգելն Պիտա անզիացի վանական պատմիչը՝ տուած է ծովերու նուազումին և աճումին բացատրութիւնը: Լատին լեզուներու այժմեան գրերն հնարած են երկու վանականներ, Ունի և Արդունի, ինչպէս մեր հայ գրերու զիւտն ալ կը պարտինք Ա. Մետոպի և Ա. Սահակի պէս վանական ու բարձր եկեղեցական բնական սպեմին տակ: Եւ, վերջապէս, Արտեր, Ամպրուազ, Քիմինես, Ալպերնի, Արշիլիոյ, Մազարէն և Ֆիլորի անունները միայն՝ չե՞ն յիշեցներ միթէ արդիական Եւրոպայի ամէնէն հոչակաւոր նախարարներն ու պատմական գէպքերը»:

Եւ ասկէ տարբեր չէր կրնար ըլլալ իրերու բնական ընթացքը: Գիտութիւնը հասարակաց է, և անոր բարիքներէն օգտուելու իրաւունք ունի ամէն մարդ անխափիր, եկեղեցական թէ աշխարհական, միայն սա տարբերութեամբ որ մինչ հաւատցեալին համար այն միջոց մըն է առօրեայ կեանքը բազցրացնող և յափենականը լուսազրող, անհաւատը զայն կը նկատէ իրը վերջին նպատակ, իր յոյսն ու ապաւէնը, անկէ անդին բան չի ճանչնար:

Արաբական թուանշաններն ընդհանուցնողն է Ժերարի միանձը, և ուրիշ վանական մը՝ կույտոյ և Արեցոյ, հնարեց է երաժշտական նշանները (note): Օդապարիկին հնարիչն է Ալպի Ասրուն միայնակեացը, իսկ Փեր Մահեսա՞ մանրացոյց գործիին (microscope):

Եւերարականութեան օրէնքները գտած են Լանա և Պերքարիա քահանաներու: Կազին զիւտը կը պարտինք Յիսուսիաններուն, իսկ Փեր Տօմ' որ մեծ համբաւ ունեցաւ անոր յօրինումը կատարելագործելով, 1815ին հիմնեց Պրեսթոնի մէջ (Անգլիա) առաջին ընկերութիւնը կազի լուսաւորութեան: Օգերեւութական զիտութիւնը իր վերջին կատարելութիւնն ստացաւ Փիացի, Տեսացաւ Ալպի Հայրերու ձեռքով, և այս

վերջինս՝ զոր պատմութիւնը կ'ողբայ դեռ՝ հնարիչն է նաեւ հանճարեղ ու շատ օգտակար օդերեւուրագիր գործիքի մը (météorographie): Հ. Պարրանի յօրինած է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է չերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը հեռի ծանօթութեան օգտագործողը: Որբան զիտուններու զարմանք պիտի ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջափառիջր վայրաշարժներու զապակին (frein), իսկ Հ. Էմպրիաքոյ գորինիկանը գտած է ջրաժամաւափիր (hydrochronometre) և ձօձացոյցը (sismographe) գործիք մը՝ երկրաշարժի աստիճանը ցուցադրութիւնը կ'ըլլայ՝ երբ ըսենք թէ սերոքանման Ա. Բոնաւենուրու վեց դար առաջ զգացուցեր է ջերմուժին կամ ֆիզիօկան ուժերու միութեան տեսականը. իր նախածանօթութիւնը

կանուած այդ մարզին մէջ: — Կը նայի շարել հոս գիտութեան բոլոր մասնաճիւղերը: Հրաշը պիտի կարծուի գանել գէթ երկու զիտնական որ համակարծիք ըլլան հիմնաւոր ճշմարտութեան մը նկատմամբ, և ասիկա շատ պարզ է՝ վասնզի մարդիկ են, errare humananum est: Մէկը կ'ուսումնասիրէ այն ինչ խնդիրը, կը դարձնէ անոր ամէն կողմերը ու բանաւոր կը գտնէ ընդունիլ հարկեցուցիչ եղբակացութիւնը: Ուրիշ մը՝ նոյնքան հմուտ, առաջ կ'երթայ միւնոյն ուղղութեամբ ու կը յանզի ներհակ եղբակացութեան մը: Ասոնցմէ իւրաքանչիւրը ուրեմն ստիպուած է տրամաբանուրէն հետեւցնել թէ զիմացինը մուրութեան մէջ է:

Այսպէս կը տեսնենք զիտութեան ախոյեաններ որ անկարող ճնարար հաստատելու զիտական ո՛ւ է ճշմարտութիւն, ամենագէտ ըլլալու յաւակնութիւնը ունին: Յատկանշական չէ միթէ այս ականջները խօսին կէս զիտուններուն: Տարբեր է սաւկայն լուրջ զիտնականներու խօսելակերպը, անոնք կ'ըսեն. Մեզի կ'երեւի քի խնդիրն այս վիճակին մէջ է, կամ կը համարինք րէ կարելի է այդպէս հետեւցնել, և կամ ընդհանուր կարծիքի համաձայնուրիւնները կոչ զան հաստատել այս բանը, եւն: Վասնզի լաւ զիտեն որ երբեմն հաւանական կարծուած զրութիւն մը վաղը կարելի է տեղիք տայ ուրիշ զօրաւոր փաստերու առջեւ: Օրինակ ատօմէի կամ տարբերու պարզ և բաղադրեալ զրութիւնը և նմաններ: Եւ միթէ անկարելի՞ է որ օր մը ունենանք աւելի փաստացի ապացոյցներ՝ համապատասխան հին թէ նոր զրութեանց, որոնք իրաւունք պիտի տան տգէտ համարելու երէկի զիտունները: Տարբական է այս իրաւունքը: Արդ, ժողովուրդը — խաժամութ ամրոխը՝ ինչպէս սովոր են կոչել — երբ կը տեսնէ իր վարպետները այսպէս իրարու անմիաբան, ինչո՞ւ կուրօրէն հաւատայ անոնց ըսածներուն՝ քանի որ որոշում տալու միջոցներէն իսկ զուրկ է:

Յիրաւի ճշմարիտ ազատականութիւնն մըն է այս, ուր ամէն ոք իրաւունք պիտի

ունենայ իր ուսուցչին ըսելու. «Իմ համոզում ձեր վարդապետածին հակառակն է, փորձառութիւնս և անձնական տեսութիւններս այսպէս կը թելադրեն ինձ»: Ամենաբնական արդինք կիսկատար ծանօթութեանց խառնակոյտի մը զոր հանդիպող կ'իւրացնէ իր խելապատակն տարողութեան չափով: Ահա զիտութիւն կարծուած խարէական երեւոյթը՝ որ այնցան ի զուր կը պանձացուի. quod erat demonstrandum: — Ի՞նչ ըսել հապահ երբ այսպիսի ցնորամիտներ կը յանզին իրենց զառանցանքները քշել իրու պատգամ ու փոխանակել զանոնք Աստուծոյ և քրիստոնէական կրօնին տեղ, որոնք վաւերացուած են 2000 տարիներու փորձով և վկայուած միլիոննաւոր մարտիրոսներու արիւով: Եթէ չհամարինք ատոնք կանխամտածուած նենզագործութեան մը արդիւնք, հարկ պիտի ըլլայ համոզուիլ որ հնարիչներն ըլլալու են առաջնակարգ... ապուներ»:

Ո՛չ, անհաւատին տրուած չէ շատ խորերը թափանցել զիտութեան ճշմարիտ զաղափարականին՝ որ ճառագայթացումն է աստուածային անսահման իմաստութեան, ինչպէս ըսինք:

\* \*

Բայց կայ զիտութիւն մը որ Աստուծմէ ուղղակի կու զայ, զիտութիւն մը՝ աւելի բարձր ու զիտամատչելի միանգամայն, զոր Ա. Հոգին կը պարզեւէ անխոտիր մեծին թէ պզտիկին, հարուստին թէ աղքատին, զիտուն կարծուածին և տգէտին: Հաւատի զիտուրիւնը կ'ուզենք ըսել, որ է ծանօթութիւն մեր հոգիին հետ կապուած կենսական խնդիրներուն՝ որոնց տեղեակըլլան անհրաժեշտ է ու ստիպողական: Մէր ծագումին գաղտնիքը, այս անցաւոր աշխարհիս մէջ զտնուելնուս պատճառը և մեր վերջնական կոչումը, — ահա՝ յոյժ կարեւոր հարցեր որ ամէն բանէ առաջ մեր ուշադրութեան կը կարօտին, և որոնց մշակոյթն ու զարգացումը կը յաջողի մի միայն քրիստոնէական դաստիարակութեամբ: Կրօնի անզիտութիւնը նախմիրներ

կը գործէ հոգիներու մէջ: Շատեր մկրտուած ըլլալով հանդերձ՝ քրիստոնեայ չեն: Ինչո՞ւ համար: Վասնզի չեն սորված իրենց հաւատը: Եթէ այս ազիտութիւնը չէ միակ պատճառ տիրող անբարեպաշտութեան, զլիաւորներէն մէկն է անտարակոյս: Կրօնի վրայ շատերուն գաղափարները խելադիւրուած ընելու. «Մէր բոլոր զիտացաները բանի մէջմ հնարուած նախապահներ պահարումներով: Լահարը զարձի գալէն ետք, իր ժամանակի անհաւաներուն կ'ըսէր. «Պարոններ, ինձի պէս քննեցէց, և պիտի կարենանց ազատ շունչ առնել մի միայն քրիստոնէութեան մթնոլորտին մէջ, ամէն ոք ունենալու է աշխարհագրական քարտէսը այն երկրին՝ ուր կ'ուզէ ճանապարհորդել»: — Համոզուած ուրեմն որ Աստուծմէ եկած ենք և առ Աստուծուած պիտի երթանք, հաստատուն քայլերով և ուրախ սրտով զիմենք գէպի անմահութեան բարձունքը՝ ուր Ան կը սպասէ մեզի, երթանք շիտակ՝ առանց վարանելու կամ սայթացելու մեզ շրջապատող հակասութիւններէն: Եւ նման աւետեաց երկիրը ճանապարհորդող Հրեաներուն, պէտք է առաջնորդուինք՝ ցերեկները ամպի սիւնով ու զիշերները կրակէ սիւնով: Այս սիւնը, մերթ ամպով և մերթ հրավառ՝ է Ս. Եկեղեցին: «Ոչ պակասեաց սիւն ամպոյն ի տուի, և ոչ սիւն հրոյն ի զիշերի»:

Հ. Թ. Թօնսան

արհամարհու փիլիսոփաներ հակաճառին այդ օդէ զուրկ փոսին մէջ, ինչպէս կ'ըսէ Ժուֆրուա թէնդոր, միշտ ուսանելու հետ՝ առանց ի զիտութիւն ճշմարտութեան ժամանելու: Երբ օր մը տէր ըլլան կատարեալ հասկացողութեան մը, գուցէ անկեղծութիւնը ունենան սա խոստովանութիւնն ընելու. «Մէր բոլոր զիտացաները բանի մէջմ հնարուած նախապահներ պահարումներով: Լահարը զարձի գալէն ետք, իր ժամանակի անհաւաներուն կ'ըսէր. «Պարոններ, ինձի պէս քննեցէց, և պիտի կարենանց ազատ շունչ առնել մի միայն քրիստոնէութեան մթնոլորտին մէջ, ամէն ոք ունենալու է աշխարհագրական քարտէսը այն երկրին՝ ուր կ'ուզէ ճանապարհորդել»: — Համոզուած ուրեմն որ Աստուծմէ եկած ենք և առ Աստուծուած պիտի երթանք, հաստատուն քայլերով և ուրախ սրտով զիմենք գէպի անմահութեան բարձունքը՝ ուր Ան կը սպասէ մեզի, երթանք շիտակ՝ առանց վարանելու կամ սայթացելու մեզ շրջապատող հակասութիւններէն: Եւ նման աւետեաց երկիրը ճանապարհորդող Հրեաներուն, պէտք է առաջնորդուինք՝ ցերեկները ամպի սիւնով ու զիշերները կրակէ սիւնով: Այս սիւնը, մերթ ամպով և մերթ հրավառ՝ է Ս. Եկեղեցին: «Ոչ պակասեաց սիւն ամպոյն ի տուի, և ոչ սիւն հրոյն ի զիշերի»:

ՈՒՂՂԱԵԼԻՔ. — Ապրիլի թիւ, էջ 159, սիւնակ Բ. առող 10-11 կարդա՛ — Ահա ինորեկին: Անդ, էջ 179, սիւնակ Ա. առող 4 » Տեղան Գույումճեան: